

է ճշմարտապէս կրօնական հոգեվիճակի մը: Այս նկատում կայ անոր մէջ և ո՞չ պայմանագրականութիւն: Ասո՞ր համար է որ բարի սիրութ երջանիկ կը զգայ ինքինքը ոչ միայն բարեկամի մը այլ նաև՝ ու աւելի՝ թշնամիի մը տառապանքը ամոքած ատեն:

Կրօնական է ան, բայց ժամաւանդ քըլ-րիփտոնէական, որովհետեւ, ինչպէս առաջեալը այնքան յատակօրէն կը բացատրէ իր այս հասուածին մէջ, Աստուծոյ զգալափարն է անոր աղբիւրը: Ծիսուսով մէզի ճանչցուած Աստուածը և երկնաւոր Հայրը (= Աստուած և Հայր Տեառն մերոյ Եխուս-սի Քրիստոսի), զութի և սփոփանքի ծնողն ու բաշխողն է (= Հայր զթութեանց և Աստուած ամենայն միմիթարութեանց): ան է որ կը միմիթարէ զմեց իր վիւտերուն մէջ, ու կը միմիթարէ, ոչ միայն մերմած ըլլալու համար մեր տառապանքը, այլ որպէսզի մենք ևս միմիթարենք ուրիշները իրենց տրամութեանց մէջ: Միմիթարութիւնք, քըլ-րիփտոնէական լըմբոնումով, աստուածու-սոյց և գործնական առաքինութիւնն մըն է. անհուն բարութենէն մէզի փոխանցուած լոյս մը, զոր պէտք չէ գրուանի տակ պահենք:

Թոյլ կուտայ Աստուած որ չարչարուի մարդու, ոչ թէ տանջելու համար մեր պատժապարտ անձը, այլ խրատելու և կրթելու համար մեր հոգին՝ ի բարին: Վիշտի մէն մի հարուած որ կ'իջնէ մեր վրայ՝ կունինի զարկուածքն է մեր սրտի սալին վրայ, պողպատելու համար մեր կամքին մետաղը, զօրացնելու համար սէրը, որ օրէնքն է կեանքին: Թոյլ կուտայ որ գլտակինք, որպէսզի հասկնանք կեանք, հասկնանք ուրիշներուն տառապանքը ու կարենանք ամոքել զայն: Մեր տառապանքը, ինքնին, յաճախ ուրիշին միմիթարութիւնն է: վանդի, ստէզ կը տառապինք, զիտութեամբ կամ յանգէտու, փոխան ալլոց, այսինքն արդիկելու համար ուրիշներուն տառապանքը, ու ասիկա միմիթարութեան տարբեր և քաղցրագոյն մէկ կերպն է, թէ անոնց համար՝ որոնք կը միմիթարուին այդ կերպով, և թէ մէզի համար տառւելապէս:

Աստուածային է չարչարունքը. ու այս պատճառեւ՝ աստուածօրէն միմիթարիչ: Որչափ աւելի չարչարունք ըստ օրինակի Քրիստոսի, այսինքն նշարտութեան եւ

արդարութեան, և ընկերային սիրոյն համար, այնքան աւելի պիտի իրաւունք ունենանք միմիթարուելու անձնապէս, և պարտականութիւն՝ միմիթարելու ուրիշները, անոնք որ մեզի պէտք քաջութեամբ և համբերութեամբ կը տոկան համոզումով և զիտակցութեամբ կրուած չարչարանքներուն: Աշաստատունք պէտք է ըլլայ այս մասին ամէնուս յօյս՝ թէ Քրիստոսի չարչարանքներուն կցորդ եղողը հաղորդ պիտի լինի նաև անոր փառքին, այսինքն անվախճան միմիթարութեան:

Աւետարանով աշխարհի քարոզուած քարոյականին անմաս սկզբունքներն են ասոնք, զորս չի ճանչցաւ բնաւ հնութիւնը: Նախագրիստոնէական իմաստութիւնը, ուրեա՛ եւ համբերե՛ քարացումին բարոյականը ք պատճամէր, և անոր խորհրդանշանն էր նիրուէն, իր վիշտին մէջ վիմատառած մայրը: «Քրիստոնէական վիշտը, ինչպէս կ'ըսէ Վէուլն, անունն է, ինչպէս մարդուն սիրուի ինքնին: նաև կը տառապի: յետոյ, խոհուն, կը տանի յառաջ, լուս, իր ճամրան: կը մասնակցի ան տանջանքին՝ որ կը փրկէ բոլոր ազգերը, ու, գործագին, կուտայ զոհն իր անսահման կարեկցութիւնը»:

Միմիթարուիկ՝ միմիթարելով, միմիթարութիւնը՝ միմիթարութեամբ. ահա՛ Աւետարանը:

Թ. Ե. Գ.

ՃՇՄԱՐԻՏ ՑԱՆՉՆԱՐԱՐԱԳԻՐԸ

(Դ. Կիր. զինի Վերափոխման) (Բ. Կարեք. Բ. 12-Գ. 3)

Անձի մը զունեցած արժանիքը հաստատելու կամ չունեցածին հաւտացնելու նըսպատակով տրուած զիրերը կա՛մ աւելորդ են ստէզ, կա՛մ առ նուազն վնասակար, ու զիրենք տուողին մէջ միմատութեան կամ անբարեմտութեան՝ իսկ ստացողին մէջ անինքնավստահութեան կամ նենդամտութեան թերութիւնը կը մատնանշէն միշտ անսոնք:

Բացըրոշ արժանիքը պէտք չունի անձնական վկայութեան, երբ կայ արդէն պաշտօնականը, որ ո՞չ թէ գրուատիք, այլ ըս-

տուգուած զիճակի մը ներկայացումը միայն պէտք է լինի: Խսկ անարժանութիւնը քողարկելու ճիգը ամենէն անուղիղ ընթացքն է, զոր ոչ ոք պէտք է թողարտէ ինքը լինին՝ ինը հանրային բարւոյն նկատումովը գէթ:

Այս թերութիւնը, ներկայի բարքերուն մէջ ուշագրաւորէն սօվորական, կ'երի թէ շատ աւելի գոյութիւն ունէր ի հնումն ևս, և մուտք գործած էր նոյնիսկ առաջին քրիստոնէայ հանարակութեան կեանքէն ներս Աստոր է որ կ'ակնարկէ Առաքեալը այս հատուածին մէջ, նուրբ երգիծանքի և սուր դատումի քանի մը տողերով, որոնց մէջ օժտածած հոգիի մը ազնուական գեղեցկութիւնն է որ ի յայտ կուզայ հրաշալի կերպով:

Եղեր էին մարդիկ, աւետարանական քարոզութիւնը առետարական շահագործուաթեան հետ շփոթող միտքեր, որոնց մէջ — իր խսկ բառերով — Աստուծոյ գիտութեան զգացումը պղտորուած էր, ինչպէս կը դարշանուի ամենէն անոյշ մուրումը՝ ապառ կանուած միթողրտի մը մէջն անցած ատեն. Եղեր էին մարդիկ որոնք, յանձնարարագրերով (= թուլթը ընծայութեան) ոն գացաց, շնացեց էին խառտել Կոռընթուստ եկեղեցին խոսհանութիւնը իր անեկեղծութեանը մասին: Իր միջն բարոյական նոյնիսկ արատաւորել ձգտող այս արարքին առջև պահելով իր պաղպահինը, ինչպէս վայել էր իրեն նման գաղափարաւական գործիք մը, և զսպելով այդ առիթի իր զգացած արդար սրտմտութիւնը, լսել կ'ուղէ պարզապէս: ինքը հարկ չի տեսնել ինքնինքը պաշտպանելու կամ իր ըրածաները գրուատելու, ոչ ալ պէտք կը զգայ իրեն համար յանձնարարագրեր ներկայացնելու իրենց կամ ուղելու իրենցմէ: Պէտք չունիմ ես ատանկ բաներու, ինձի համար յանձնարարականս իմ խղճու և գործերու մէջն է. «Պուք էք իմ յանձնարարական զիրս, սրտիս մէջ զրուած, ամէնքէն ճանչըցուած և կարդացուած, յանձնարարական՝ զոր ե՞ս եմ զրած, ո՞չ թէ թանաքով՝ այլ կենդանի Աստուծոյ հոգիով, ո՞չ թէ քարքէ՝ այլ սրտի մարմնադէն տախտակներու վրայա»:

Կորնթացոց եկեղեցին գոյութիւնը և զարգացումը, քրիստոնէական հաւատքին և բարյականին կին կեթանոսութեան ամենէն շամբուշ կեդրուներէն այդ մէկուն

մէջ հաստատումն ու յառաջացումը իր սեփական գործը, իր մէկուէս տարուան անգուլ նուիրուամեներուն պառուղն էր. ամէնքը զիսէն զայզ, այդ ճշմարտութիւնը ինքը Քրիստոս էր գրած ինչպէս իր նոյնպէս եւ ամէնուն խղճն մէջ: Պէտք չ'ունէր հետեւարար ուրիշ որ և է յանձնարարագրի:

Զգիմել խիզն և գործերուն փասէն զատ ուրիշ որ և է վկայութեան. ահա՛ միակ կերպը, որով ճշմարտապէս գաղափարական գործիչը կրնայ խաղաղեցնել իր սիրուց և իմ գլուխերս իմ աշակերտներս են կ'ըսէր Պիւթագոր. անմ' կենդանի զիրս՝ իմ կազմակերպած եկեղեցին է» կ'ըսէ Պողոս: Եւ արդարն կենդանի գործն է լաւագյուն և արժանաւոր յանձնարարութիւնը բարի և կարող գործիչն վրայ յարուցուած բանսարկութեանց լնգիչմ: Ո՞չ մէկ բան կըրնայ լուցնել անոր խօսքը. ոչինչ անոր չափ անառարկելիորէն կրնայ հերքել մութ հողիներէ յերիւրուած զրպարտանքը: Անոնք որ զիտեն և կրնան վերէն նայլ աշխարհի գործերուն և մարդկային բարոյականութեան վրայ, չեն վրդովուիր բնաւոչ ստոր խաղերէ և ոչ չար զաւերէ. աւ կրնառոյց իրենց խեկալին կը շարունակեն անոնք ճամբան, ինչ գահավէժներու եկեղենիրէն և ինչպիսի քարքարուաներու մէջն ալ որ անցնի ան: Կրնան լինել պահեր, ուր ձայները զարդին՝ ուրանալու համար արքար արքանիքը, գործը պիտի պատմէ այն ատեն անոր մասին. վասնզի, և թէ մարդիկ լուն: քարերը պիտի խօսին: Յիշողութիւնները կրնան մոռացկոտ զառնալ կամաւ կամ ակամայ: բայց պիտի ման յիշատակաբանները, Պործիչը մտածէ գուցէ թէ ասոնք ալ կրնան յաւերժական ըլլալ: Ատիկա իր փոյթը չէ սակայն բնաւ. զի իր գործունէութեան դրզիչ պատճառն են եղած ոչ թէ զնահատուելու կամ յիշուելու այլ երջանիկ լնելու և ըլլալու իրձը միայն: Ու սոսկ այն մտածումը թէ կարողացած է երջանիկ լնել ուրիշները՝ կ'երանկացնէ արգէն զինքնը: Ասոր զգացումովն է որ կը զօրանայ ան անփատ ոգնութեամբ (= ի հաստատութենք) և անկեղծօրէն խօսելու և գործելու, իրբու Աստուծոմէ րկուած և Աստուծոյ համար ծառայող անձ մը՝ զօրացած ճշմարիս յանձնարարագրով: